

## Հ Ա Մ Ա Յ Ա Բ Ա Կ Ո Ւ Թ Գ

---

Դուք ալ կը լսէ՞ք թերկրանի եւ  
քշուառութեան այն համայնանուազը  
որ կը կաղկանձէ տիեզերական փշրուած  
տաւիդին վրայ:

Իմ ականջիս թաղանդները խենքօ-  
ռէն կը դողան, կը ցնցուին, կը թնդան  
ու շատ անգամ կը պայթին:

Ես կը լսեմ այներ որոնք ցաւին  
սարսուոն ունին եւ սուր ատամներով  
մարդուն սիրտը կը խածնեն:

Ես կը լսեմ եւ ձայներ որոնք քըն-  
են կարմիր վարդերու պէս եւ սի-  
րոյ թաւշային ակերէն կը հոսին:

Երբեմն ա՛յնքան տխուր է ու բզրք-  
տող՝ հեկեկանիք կեանի այս մահա-  
շունչ նուազախումբին եւ երբեմն ալ  
ներդաշնակ ու մեղեդիանուշ:

Ու կը հազայ թմբուկը եւ հարուած  
հարուածի կը յաջորդէ: Ֆլիւթին աղի-  
քը կը պատոի եւ թռքախտաւորի հատ-  
նումով կը հեւայ: Զութակը սիրտէն է  
վիրաւորուեր եւ ֆլարինէթը եղերամօր  
պէս արցունքներ կը թափէ: Թաւզու-  
թակը յուզումէն անձնասպան կ'ըլլայ եւ  
դաշնակը իր սիրտէն արիւն կը քամէ:  
Թրօմպօնը հեգնական աղաղակ մը կ'ար-  
ծակէ: Վիօլէթը հնչուն ծիծաղ մը կը  
ձգէ: Հարփը կը ժպտի ու ծնծղան կը  
ծափահարէ յիմարի մը պէս որ ինքնին-  
քը թագաւոր կը կարծէ:

Ու հարուածը կ'իջնէ նորէն թմբու-  
կին եւ ամէն մէկը իր զլուխը կը ծուէ  
ու դողէ մը կը բռնուի անոր սոսկումին  
տակ: Լուրթիւն կը հոսի ամենուն սիր-  
տին մէջ:

Եւ կը թաղուին ձայները:

Կը լոէ սիմֆօնին:

Կեանիքի եւ մահուան այս հսկայ նը-  
ւազախումբը, որուն դեկավարը խուլե-  
րու բժիշկին քով է գացեր ու յոյս չու-  
նի ետ գալու:

Ես կը լսեմ ամէն օր, ամէն ժամ,  
ամէն վայրկեան, այս մեծ տրաման որ  
կը խօսի՝ առանց առաջնորդի՝ այս գոր-  
ծիքներէն:

Ու յանախ երկրաշարժներ կը պա-  
տահին իմ հոգիիս մէջ:

Երբեմն ձայները կը խուժեն մէջս  
ծովերու պէս ու զիս իրենց խորութեան  
մէջ կը խեղդեն:

Երբեմն անոնք ինծի կը խօսին այն-  
պիսի բաներ որ կը հասկնամ սակայն  
չեմ կրնար կրկնել:

Երբեմն կը շոյեն զիս ու կը ժպտին  
մանկական ժպիտներով:

Երբեմն այդ ձայները սրտիս սրտին  
կը թափանցեն ու հոգիս կը լուծեն շո-  
գիի ու պղպջակի պէս:

Հազարամեայ զինիի մը պէս երակ-  
ներէս ներս կը հոսին ու արեան մէջ կը  
խանուն երազի յուռութք ու յափշտա-  
կութեան ոգի:

Բայց ես յանախ կը լսեմ, աւա՛ղ, յու-  
սահատ ողբերգութիւնը կեանիքին որուն  
դերակատարները մարդու ոսկոր կը ծա-  
մեն ու արիւն կը խմեն:

Եւ այս տխրագին օֆերան շարու-  
նակ կը կրկնուի մէջս ու ձայները եր-  
բեմն կ'ուռին, կը ծաւալին, կը թաղլսին,  
կը փշրուին ու կ'աւերեն իմ սիրտս, տան-

զուած սիրտս որ զգայուն ընդունաբանն  
է դարձեր երկրի եւ երկինքի բոլոր վիշ-  
տերուն:

Ու ես ծափեր չունիմ այս յիմարա-  
կան յայտագրին համար զոր պատրաս-  
տողը ականջի հիւանդութենէն մեռաւ:  
Ոչ ալ նենգ ժպիտներ ունիմ բոլոր անոնց  
պէս որոնք հաւանութեան կեղծ նշաններ  
կը շոայլեն:

Ես կ'ատեմ ընտրեալ ունկնդիրները  
եւ կաշառեալ բնիադատները:

Ես կ'ատեմ ուռուցիկ երգիչները եւ  
շփացած դեկավարները:

Ես կ'ատեմ այս խումբը եւ այս բե-  
մայարդարները:

Ես կ'ատեմ այս նուագախումբի ան-  
դամները:

Ես կ'ատեմ մանաւանդ այս ապուշ  
հեղինակը որ չի գիտեր ներդաշնակու-  
թեան օրէնքը եւ չի խնայեր մեր հոգի-  
ներուն որոնք կրնան հիւանդ ըլլալ:

Ես կ'ատեմ բոլորը, բոլորը:

Ու ծափերու փոխան ես ունիմ ակ-  
ռայի կնրտոցներ:

Եւ բեմին վրայ վարդերու տեղ ցե-  
խեր ունիմ արակելու:

Ու փոխանակ ձեռքեր սեղմելու,  
կ'ըսեմ՝ «Դաւանաննե՛ր, սպաննեցիք  
արուեստը»:

Ու դուրս կ'ելլեմ քատերասրահէն  
առանց զլխարկի, առանց պաշտօնական  
հագուստներու, նիշդ ինչպէս որ եկած  
էի:

Եւ շուրջս չեմ նայիր դիտելու հա-  
մար մարդոց աղտոտ մերկութիւնները:

Եւ անոնց կրքու շարժումները:

Եւ ականջ չեմ տար լսելու անոնց  
պիդ փափութները:

Եւ անոնց քալուածքին մոլորական  
ոիքմը:

Ու կը փախչիմ քենելով այս աղ-  
մուկի ստրուկներուն վրայ ու անիծե-  
լով անոնց հետքերը:

Կը փախչիմ բոլորէն ու ինքնինքս  
կը նետեմ սենեակիս պարապութեան  
մէջ:

Սակայն միշտ ականջիս մէջ են այս  
օփերային յանկերգները եւ մոքիվները  
եւ կարծես թէ վերստին կը կրկնուի այդ  
նիւաղային յայտագիրը:

Կ'ըսեմ ինքնիրենս՝ «Պիտի փակեմ  
ականջներս ու անզամ մըն ալ պիտի  
չլսեմ զայն»:

Սակայն յանկարծ դրանս զանգակը  
կը նոնչէ: Սառէ զամի մը մխուիլը կը  
զգամ ծոծրակէս: Կը ցատկեմ: Կը բանամ  
բուռը:

«Պիտի մեռնինք եթէ պատառ մը  
հաց չունենանք» կ'ըսէ կոյր կնոջ մը դե-  
ռատի աղջիկը:

Խաւարը քանձրացեր ու խոռոչնե-  
րուն մէջ է մտեր անոր: Կոպինները հին  
արցունքներու կրակով այրեր, մոխրա-  
ցեր են:

Կուտամ ինչ որ կրնամ տալ այդ օր-  
ուան համար: Ու կը մեկնին:

Վեր կը քարձրանամ, սակայն այդ  
կնոջ աչքերէն ծորող խորհուրդ մը զիս  
փողոցը կը քաշէ:

Կը քալեմ արագ թէմփոյով: Անճը-  
պատակ:

Արեւին տաքութիւնը վրաս կը քա-  
փի այրող ծանրութեամբ:

«Դուրս ըլլայի քաղաքէն», կ'ըսեմ:

Ուփողոցին միւս կողմը անցնելու  
համար կը վազեմ:

Ինքնաշարծ մը կոնակէս աքացի  
մը կուտայ ու հազիր թէ կրկին կը զգամ  
թէ դեռ ապրելու սահմանուած եմ:

Կը քալեմ: Ռատիոյի խանութէ մը  
կնրտոցներու հոսանք մը կը սղոցէ ա-  
կանջներս:

Աւելի արագ կը շտապեմ:

Ճամբան քարեկամ մը խռպոտ քա-  
րեւ մը կը փախցնէ թերնէն: Ու սովորա-  
կանին պէս ձեռքս կը սեղմէ ու մատի

ուկորներս կը փշրէ:

Կը հասնիմ առուակի մը եզերքը ուր ջուրերը հնչուն պատմութիւններ կը պատմեն արծարէ լեզուներով:

Արեւը իրմէն մաս մըն է ձգեր ջունին մէջ որ շուտէ ծակոտկէն պատմունան է հազեր:

Կ'երկննամ խոտերուն վրայ:

Հարաւային հով մը կը մտնէ ծառերուն ծոցը ու զանոնիք կը խոտուացնէ: Եւ հանոյքի ցունց մը կուտայ անոնց:

Տարօրինակ թռչուն մը երգի կաթիւներ կը սրսկէ վրաս ու կը փախի:

Կրնա՞մ բնանալ արդեօք այս շոգեբոյր ջուրին բով որուն հանոյալի ջերմութիւնը կը զգամ ծանօթ ձեռքի մը հպումին պէս:

Բայց հեռուէն շուն մը իր կորսուած տէրը կը կանչէ:

Ու մանաւանդ հոս ականջիս տակ մժեղ մը ինծի գաղտնի բաներ մը կը բզզայ որ չեմ հասկնար: Ու բարկութենէն ասեղ մը կը խորէ ինծի:

Ու սա սուր սուլոցը գործարանին որ միեւնոյն տակ մը պէս կախուեր են վրաս:

Ու սա հեռուի արձագանգը ձայներու վայրենախառնումին:

Որ աւելի ու աւելի կը մօտենայ ինձի:

Ու նեխած շունչը բաղաքին որ երկինքը կոյուղիներու է վերածեր:

Այս բոլորը ես կը լսեմ, կը զգամ ու կը հոտուեմ:

Կը տեսնեմ ես կեանքը եւ անոր յըդիացած ու հիւանդկախ պատկերը:

Կը տեսնեմ անոր մարմինը մերկ որ որդերու որջ է դարձեր:

Կը տեսնեմ կեանքը մահատիպ, թշուառութեան տիեզերք եւ ցաւի անհունութիւն:

Կը տեսնեմ եւ կեանքը որ մարմին կ'առնէ քոցէ արգանդի մը մէջ:

Որուն հայրը արդարութեան սերմը նետեց շանքէ հատիկներով:

Եւ որ օրէ օր կ'անի, կը մրրկի, կը բոցավառի եւ կ'արեւանայ:

Եւ այդ արեւին խայրող նառագայթները զիս կը գինովցնեն:

Եւ զիս նոր սէրերով եւ նոր ատելութիւններով կը խանդավառեն:

Եւ մէջս վրէժներ կը կուտակուին:

Ու մէկ ձեռքով կը փշրեմ անարդարութեան դղեակները: Եւ կը մահացնեմ մարդերը որ մարդերուն արցունիքներով կ'ապրին:

Նոր երաժշուութիւն մը թափ կ'առնէ մէջս ու ձայներու յեղափոխութիւն մը կը զգամ: Խորհուրդներու քրէշէնտո մը զիս մէկ կողմ կը նետէ:

Ոտքի կ'ելլեմ:

Կ'ուզեմ երբալ բաղաքին մէջ: Պտըտիլ ու տեսնել մարդերը:

Ու լսել զանոնիք:

Կը բանամ ականջներս:

Զանոնիք փակելով չէ որ պիտի արգիլէի ձայները որոնիք կուզան հիմա աւելի գօրաւոր ու աւելի ահեղ:

Զայներ որոնիք իմ եղբայրներուս ու բոյրերուս կոկորդներն էն կը փրբին:

Զայներ հատնումի, ձայներ անսրւաղութեան, ձայներ զրկանիքի:

Մտերիմ ձայներ:

Լսելի եւ անլսելի ձայներ:

Մահուան, յուսահատութեան, անկումի եւ զալարումի ձայներ:

Կ'երբալ բաղաքին կեդրոնը ուր բաղցարշաւ կայ:

Յիսուն հազար բազմութիւն մը հաւաքուեր են Ուիլըմ Փէնի<sup>(\*)</sup> գլխարկին տակ:

(\*) Փէնոիլլանիս նոհանդի Հիմնադրին արձանը:

Սիրի Հօլի աշտարակը ամօրէն գըլուխն առեր վեր է փախեր:

Դուրսը կը խօսին ամբոխին առաջնորդները: Հրեղէն լեզուներով շառաչներ կը զարնեն:

Անոնց բոցաշունչ ձայներուն ալիքները կը սպառնան կուլ տալ ամբողջ Քաղաքապետարանը:

Ամբոխը կ'արձագանգէ երկարէ փշրող ձայնով «Անկցի՛ն անիրաւները, անկցին դաւանանները, անոնք որ մեզ անօթի կը ձգեն եւ մեր արիւնովը կ'ապրին»:

Քաղաքապետարանին կրանիքէ հիմերը կը սարսին ու բարերը կը խաղան խաւագարտի կտորներու պէս:

Հազարաշուի շէնքը իր աչքերը կը փակէ եւ ինչ իր մէջ կը սմբի խխունջի նման:

Ամբոխը ոռւմբի մը պէս կը պայթի «Անկցի այս քաղաքակրութիւնը, անկցին անարդարները»:

Վրէժը բոցէ գօտիներ կը կապէ ամենուն մէջքին:

Եւ արիւնը կը շաշէ սրտերու մէջ կատաղի:

Գրերէ ողջ մեռելներ բոլորն ալ:

Կմախններէ բանակ մը որ հրաշքով կ'ապրի:

Եւ սակայն կը բռնկի ան հիմա:

Ու հրաբուխի մը պէս կը ժայթքէ բոյնը վշտին եւ լավան անէծքին:

Պատերազմը կը սկսի:

Օդը կը ծակուի:

Սուրերը կը ցատկեն:

Սուիխները արիւն կը լզեն:

Եւ բաղցածներու լեռը կը շարժի:

Անոնք կը նային հսկայ շէնքին վըրայ որ փախէն կծկուեր ու զանան է դարձնը:

Եւ անոնց աչքերէն ատելութեան կայծեր կը բռնկին:

Պատերազմը իրենց սրտին մէջն է:

Սակայն օրէնքին սիրտը քունդ է ելեր եւ կատղած շան մը պէս կը հաջէ:

Վտանգին դողանցները կը սուրան ամէն զողմ:

Տասը հազար մարդամեթենաներ կուգան եւ երկինքին մարմինը կը գնդակահարեն:

Ամբոխը կը ցրուի:

\*

Եկեղեցիի մը զանգակները լեզուն են ելեր ու կը բառքառին՝ «Աւելի մօս ոլլամ ֆեզի»:

Քաղաքապետը Անկախութեան Սրբահին մէջ ճառ կը կարդայ ու կ'ըսէ «Ամերիկա՝ Արդարութեան, Ազատութեան եւ Պատեհութեան երկիր, Փա՛ռ տանի Աստուծոյ»:

Մտստ ձեռքեր կուշտ ծափերու փոքրիկ մը կը բափեն:

\*

Անկախութեան Սրբահին մէջ Ազատութեան զանգակ մը կայ որ ցաւէն ճաքած է: Ու այլեւս երգ ու ծիծաղ չունի:

Երէկ գիշեր Սիրի Հօլի զագարէն բառասուն եւ ութը աստղեր վար ինկան եւ հողին ու փոշիին խաղնուեցան:

Արդարութիւնը մինչեւ առաւոտ հսկայ գերեզման մը փորեց:

Վրէժը փառքին հետ ծոց ծոցի պառզեցաւ:

Եւ այսօր կը լսեմ Վաղուան յաղթանակներուն հրաշալի ցնծերգը . . . :

ՅԱԿՈԲ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ  
Ֆիլատելիքիա